

"Droschak"

ORGANE
de la Fédération
Révolut. Arménienne.

ԴՐՈՇԱԿ

Redaction du Droschak
GENÈVE (Suisse)
A. P. DROSCHAK
LIBRARY

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈՒՍԿԱՆ ԴԱՂՆԱԿՑՈՒԹԵԱՆ» ՕՐԳԱՆ

ԱՍՏԻԱՄԱՏՈՒՐ ՄԻՐԱՅԵԱՆ

(ԿՐԷՏԱՑԻ)

1871 — 1897

Խանասորի հերոսներէն մէկն էր ինքը:

Այս բանն ինքնին կը բաւէր յատկանշելու այդ քաջը, եթէ պատմութիւնը մթութեան ջողով գար պատելու այդ անունը, ինչպէս ըրաւ կռիւ դաշտին վերայ ինկած մեր այնքան քաջերուն:

Իր հանրային կեանքի սկզբնաւորութիւնը, իր առաջին քայլերն այնչափ սովորական են իր միջավայրին համար, որ ակամայ հիացում մը կը զգաս այդ ոգեւորուն ու պայծառ դէմքին առջեւ, երբ անգամ մը աչք կը նետես անոր բախտակիցներուն վրայ:

Ղզլարցի այգեգործ ծնողներու զաւակ իր մանկութեան տարիներուն կը յաճախէ իրենց քաղաքի երկրասեան դպրոցը, մինչեւ 1885-ի չարագուշակ մարտը, երբ ռուս կառավարութիւնը գոցել տաւ Կովկասի հայոց բոլոր դպրոցները: Ընթերցողներուն ծանօթ է թէ ի՞նչ անամօթ լրբութեամբ, դասի ատեն, ոտիկանները ներս խոժեցին այդ շէնքերէն եւ բռնի դուրս նետեցին սողայ ու աղջիկ:

Արցունքի, անէծքի եւ նոր ուխտի օր մըն էր ատ:

Այդ օրը չմոռցան եւ չպիտի մոռնան 1885-ի մանուկները՝ այսօրան երիտասարդութիւնը:

Այդ օրը չմոռցաւ եւ Կրէտացին: Դառնացած սրտով կը հեռանայ 1/4 տարեկան պատանին, բայց իր ուխտն ըրած էր իր հայրենի դպրոցի սեղանին վրայ — վրէժի ուխտը բռնակալութեան դէմ:

Իր այդ կիսատ-պառատ ուսումով կը մնայ մէջտեղ. հայրը անկարող էր ուրիշ տեղ խրկել զինքը ուսումը շարունակել սալու, եւ լաւազոյն կը համարէ: գործի գնել:

Եօթը անգոյն տարիներ կ'անցնին այդպէս խանութպանութեան մէջ:

Կը հասնի վերջապէս գինւորարդութեան ժամանակը. կ'իյնայ վիճակը եւ 1892-ին Կրէտացին զինուոր կ'երթայ: Կեանքի այդ փոփոխութիւնը կը ցնցէ իր Ղզլար խանութի փոյն կը ցնդի, եւ Կրէտացին աւելի մօտ

կը զգայ ինքզինքը վճռական վայրկենի մը: Նոր եռանդ մը կ'աւգայ վրան:

Իր ընդունակութիւններու շնորհիւ եւ մանաւանդ իր ճշգրտակալութեամբ շատ շուտով կը գրաւէ իր մեծաւորներու համակրանքը: «Ինչ գործ ալ որ յանձնենք անոր, վատն ենք որ օրինակելի կերպով պիտի կատարէ» կ'ըսէին յաճախ անոնք: Դեռ տարի մը չանցած, քանի մը ուրիշ ընտրւածներու հետ, գինւորական ստորին կրթարանը կը խրկուի: Ինն ամէն կ'աւարտէ եւ կը վերադառնայ Ղզլար, ուր կը շարունակէ իր գինւորութիւնը, կը ստանայ խաղաղութեան ատեն հասարակ գինւորին մատչելի բարձրագոյն աստիճանը՝ աւագ ենթասպայութիւն, եւ միանգամայն հրամանատար կը կարգուի կիսադասակի մը:



Ա. ՄԻՐԱՅԵԱՆ
(ԿՐԷՏԱՑԻ)

1896 դեկտ. 24-ին Կրէտացին կ'աւարտէ գինւորական ծառայութիւնը: Բայց միայն երկու ամիս իր հայրենիքը մնալով, 1897-ի մարտին հրաժեշտ կուտայ իր դառամած ծնողներուն եւ գործ գրտնելու պատրուակով կ'երթայ Բաքու:

Ազատեր էր վերջապէս. ազատեր էր խանութի սպանիչ մթնոլորտէն, ազատեր էր գինւորի դժուրակ կեանքէն, որուն միակ քաղցրութիւնն էր մէկ թըշնամիէն սորվածը միւս թշնամիին դէմ գործածելու գիտակցութիւնը:

Ազատ էր հիմա: Ականատեսները սքանչացումով կը պատմեն թէ ի՞նչ ոգեւորութեամբ, ի՞նչ անյողողող կամքով եկած էր Կրէտացին իր կեանքի վճռական վայրկեանը որոշելու: Կը բաւէր որքան համբերած էր, որքան ճկւած էր կեանքի «անողոք հանգամանքներու» տակ: Գործի ատենն էր այլ 96-ի Վանի եւ Պօսի ծանօթ դէպքերը, եւ վերջապէս Կրէտէի նորոգ ապստամբութիւնը ոգեւորութեան շունչ մը փչած էր իր վրան ալ, ինչպէս շատերուն: Դիմած էր մեր ընկերներուն. «Կռիւ եւ ուզում, կռիւ, եթէ Հայաստանում գործ չկայ ինձ համար, կ'երթամ Կրէտէ, այնտեղ էլ նոյն բռնակալն է»:

Կուելու երթալ Հայաստան կամ Կրէտէ, ատ էր իր սեւեռուն գաղափարը: Այդ օրէն ընկերները Կրէտացի մակդիրը տւին իրեն. փառասօր մակդիր մը ազատութեան զինուորի մը համար:

Բայց Կրէտացին պէտք չունէր այնքան հեռու երթալու. գործը կար, Խանասորի կռիւը վճռած էր արդէն, եւ ինքը գրկարաց ընդունեցաւ: Շատ չանցաւ զօրախմբի հաւաքման տեղն էր ար-

դէն, եւ իր գործի գլուխն անցած: Յերեկները գրադ-
 ւած էր համբակ զինւորներուն զինավարժութեան դա-
 փեր տալով, գիշերները՝ մօտալուտ կուրի պատրաստու-
 թիւններով: փամփուշտոցներ լեցնել եւ այլն: Ընկեր-
 զինւորները շատ շուտով սիրեցին այդ հեզ երիտասարդը,
 որ աշխատանքի ատեն միայն զիտէր փայլիլ եւ ոչ
 պարծանքի:

Մօտ էր տենչալի օրը. զինւորական պետերու ըն-
 տրութիւնները կրակին: Կրէտացիին տասնապետ կ'ընտրուի,
 եւ տասնապետներու ժողովին մէջ կ'առաջարկուի իրեն
 հարիւրապետի պաշտօնը: Կրէտացիին չ'ընդունիր. «Ի՞նչ
 անենք որ ենթասպայ եմ. 100 ոչխար արածացնելու
 չ'տրքս գիտէ՞ք, որ ուզում էք յանձնել ինձ 100 զին-
 ւոր վարելու պատասխանատուութիւնը պատերազմի դաշ-
 տում»: Հագիւ համաձայնեցաւ առաջին յիսնապետի օգ-
 նականի պաշտօնն ընդունիլ:

Յկաւ վերջապէս օգոստոս 7, ամէնուն օրերով ե-
 րազած մեծ օրը: Կրէտացիին առաջին շարքերուն մէջն
 էր, կրակի եւ վառօղի մէջ...

Իրիկունը, նահանջի ատեն, վերջիններէն էր ինքը,
 անմոռաց Կարօյի հետ, յաղթական բանակի թիկունքը
 պաշտպանելու. եւ հո՛ն ալ ինկաւ ինքը, Կարօյին հետ,
 քաջի մահով...

«Եթէ մեռնեմ, — ըսած էր կուէն քանի մը օր ա-
 ռաջ ընկերներու շրջանի մը մէջ, — եթէ մեռնեմ, ասա-
 ցէք այս մատանու տիրոջ (մատանի մը ունէր մատը),
 որ ես այն ճանապարհով եմ գնացել, որով պարտա-
 ւոր եմ գնալ մեր բոլոր հայ երիտասարդները»:

Մեռնողին այդ կտակը անապատի մէջ կորսուող ձայն
 մը չէ ժողովրդի հարազատ զաւակներուն համար:

Քա՛նի քա՛նիներ. օգոստոս 7-ի այն անմոռանալի
 առտուն, երգեցին Արաուլի Մայր-դրօշին, եւ ե-
 րա՛նի հեռու չ'լինէր այն օրն ալ, երբ այդ յաղթա-
 կան դրօշին տակ խմբւած տեսնէինք մեր «երիտասար-
 ղութեան» անարկու գնդերը...

Այդ օրը միայն պիտի լուծուի Կրէտացիներու մահ-
 ւան վրէժը...

Տ Ա Ր Ե Դ Ա Ր Չ Ը

Տարի մը առաջ էր:
 Խանասօրի հայ զօրախումբն իր յաղթական դրօշը
 կը տնկէր Արաուլի բարձունքներուն վրայ. իսկ հան-
 դիպակաց կետէ մը՝ ռուսքը Բարձրագոյն կօչւած ա-
 մէնէն անարգ Գուռը իր ծինիներուն վրայ օրհասա-
 կան կերպով կը սարսէր...

Տիրոց սարսափը...
 Ահաւոր անակնկալ մըն էր ատ:
 Ոճիրներու ոստանին մէջ հայ յեղափոխականը ան-
 դամ մըն ալ կուգար ցոյց տալ որ իր դժոխային ծը-
 րագրերուն եւ իր խիզախ յանդգնութեան առջև պատ-
 ւար չ'կայ եւ չ'պիտի կրնայ կանգնել իր
 ժամը հնչէ խառնակութիւնը ցանելու Երլըզլի խա-
 ւարին մէջ:

Անդին՝ Մայր-Հայրենիքը, ջարդերու վայրը, ակնա-
 տես կը լինէր առաջին կանոնաւոր հայ բա-
 նակի ճակատամարտին, թուով տասնապատիկ զօրեղ թըշ-
 նամիին դէմ:

Այդ օրն էր որ դիտապատ ինկած էին Խանասօրի
 վրայ վայրագ քիւրդերու ամէնէն վայրագը՝ Մարզիկ-
 ցիները:

Լուծւած էր վերջապէս Պետօներու, Աւետիսեաննե-
 րու, Մարտիկներու վրէժը:

Մարդասպանը, որ Շարաֆի ցեղը բաւ համարած էր
 որ եւ է հայ զօրախումբի մը հետքն ու փոշին ջնջելու,
 իմացաւ այդ օրը, որ յեղափոխական կազմակերպու-
 թիւնը քունի մէջ չէր, — ինչպէս ինքը հաւատացնել կ'ու-
 զէր Եւրօպային, — Եւ հայ դքսազար — ը յգինւոր էր հիմա:

Ամէնէն աւելի նշանակիչ պարագան այն էր, որ
 այդ օրը Արաուլին լանջը բանակ զարնող զօրախումբը
 գրեթէ բացառապէս կը բաղկանար բուն ժողովրդային
 տարրերէ, հաւաքւած հայրենիքի չորս ծայրե-
 րէն, որոնց թիւը ո՛չ թէ ոգևորութիւնն էր պայմա-
 նաւորած, այլ զէնքի ու ազգամամթեր-
 քի քանակը:

Այդ օրն էր որ հայ գինւորը իր գերազանցութեան
 դափնին կ'առնէր: Ալ քիւրդին մենաշնորհը չէր կուե-
 լու հմտութիւնը եւ մահաւան անվահեր դիմագրաւումը:
 Եւ օձառի բշտիկի մը պէս օդը կը ցնդէր քիւրդին
 քաջութեան համբաւը, որ իբր մշձաւանջ մը նստած
 էր Մայր-Հայրենիքի կուրծքին վրայ...

Եւ ահա հայ ազգը, որ իր արիւնին մէջ լողացող հս-
 գեվաքի մը կ'ուզէին նմանցնել, գերագոյն հիացումի
 միահամուռ աղաղակ մը միայն ունեցաւ այդ մեռնող
 և յաղթանակող խանասօրցիներուն, և Բ. Գուռը խար-
 խլող քաջերուն համար:

Եւ իրաւ, լուսալիւր օրեր էին անոնք:

Մինչ կուսակցական ներքին պայքարներ ջլատել
 կըսպառնային արտասահմանի հայութեան ուժերը,
 մինչ եսամոլական գձուձ ու եղբայրագաւ հաշիւներ
 խեղդել կը ձգնէին մեր ազգային հոգիին ամէնէն վսեմ
 սլացքները: մինչ թզուկ և վատոգի բրնձներ իրենց
 աղտոտներու լւացքին պժգալի հոտերովը հայութեան
 օդը կ'ապականէին, — հզօր, անարատ հով մըն էր որ
 յանկարծ փչեց Արաուլի բարձունքէն, կորով և զովու-
 թիւն բերելու այդ հեղձուցիչ մթնոլորտին...

Ծանր քար մը գլորեցաւ հայութեան սրտին վրայէն.
 իր ամէնէն դժբախտ կարծած մէկ պահուն կը կատար-
 էր հայ յեղափոխութեան ցարդ կատարել կրցած մե-
 ծագոյն գործը:

Հասկցաւ ժողովուրդը, որ հրապարակը լեցնող սը-
 նամէջ պարծենկոտութենէ, տղայամիտ կանչ-ըռտուքնե-
 րէ, ստորնացուցիչ հայհոյանքներէ անդին, անդին աշ-
 խարհ մը կար գործի և ոչ խօսքի, ուր սրտի
 և խելքի տէր մարդիկ լռիկ մնչիկ, անյողողը կ'աշխա-

տէին այն միակ ուղղութեամբ, որ պատմութիւնը կըր- նար արդարացնելը

Այդ գիտակցութիւնն էր որ սիրտ տւաւ ժողովրդին. ըմբռնեց, որ Խանասորը պսակուծն էր Ֆէդայական կը- ուիւններու, և ն ո ը շ ը ան մը սկիզբ կ'առնէր անկէ. . .

Բայց գտնւեցան մարդիկ, որոնք այդ մտխոյեղութիւնն ալ շատ գտան տառապող հայ ժողովրդին:

Հարաքի սպանութեան սխալ լուրը չարախնդու- թեամբ մատի փաթեց ըրին, ամբողջ Խանասորը հեր- քելու համար:

Հայ ազգին օտար թշնամիներուն հետ մէկերան ե- ղան, հայ զէնքերու յաղթանակը նսեմացնելու. 400-էն աւելի քիւրդ կոտորող հայ զօրախումբը, իրենց ըսելով, քանի մը վատեր էին միայն, որոնք գիշերանց կիներ ու մանուկներ մորթոտած էին:

Ռուսական գործակներ անւանեցին այն հայաստանցի քաջերը, որոնք մահուան դէմ գնացեր էին, վրէժն առ- նելու իրենց լիկած կիներուն, քանդած տուններուն և պղծած սրբարաններուն:

Իսաւաճան անւանեցին այն ձեռքը, որ Աղբակի աւե- ըիչները և Ս. Բարթողիմէոսի ջարդին հեղինակները կուգար պատժել:

Եւ ո՞վ սարսափ, հայհոյեցին, անարգեցին նահատակ- ներուն դիակները աւելի քստմնելի կերպով. քան քիւրդն ու թիւրքը ըրած էր երբեք:

Եւ այդ ընտղները յեղափոխական կը կոչւէին. . .

Հապա՛ հետևանքները. . . Ի՛նչ տիտեռի արցունքներ թափւեցան Խանասորի աղետալի (?) հեռւանքներուն վրայ:

Քիւրդերուն վրիժառութիւնը Խոյի մէջ՝ հակափաստ մը եղաւ ձեռքերնին. կ'երևի քիւրդերէն շնորհակալու- թիւն կըսպասէր ջարդ ուտելուն համար: Մոռցան սակայն յիշատակել, որ այդ քաջ քիւրդերը չգնացին Սարլաստ, — ուր քաշուած գիտէին հայ զօրախումբը, — այլ Խոյ, ուր վառ գիւղին մէջ իրենց կոտորածներուն 4/5-ը պարսիկներ էին:

Խանասորին վերագրել փորձեցին նաև պարսիկ պաշ- տօնեաներուն Սայմաստի մէջ վերջերս գործած հարս- տահարութիւնները, բայց որոնց պատճառը գարշելի ո- ճիր մըն էր, որուն կատարող ձեռքը մեր հակառա- կորդները իրենց շարքերուն մէջ պէտք էին փնտռել:

Այդ այլանդակութիւնները բան մը միայն կ'պա- ցուցանէին՝ գործի մեծութիւնը և շարժած նախանձը:

Լուռ արհամարհանքը արդէն մեծ պատիւ մըն էր. իրողութիւնները պիտի չուշանային խօսելու:

Եւ ահա տարի մը չէ անցած, երբ երևան կուգան դէպքեր, որոնք նիւթ կը մատակարարեն խորհել ու- զող և կրցողներուն:

Խղթի քանի մը գիւղերու մէջ վերջերս կատարւած ահռելի խժոժութիւնները յեղափոխական փնտռելու պատրւակին տակաւելորդ փաստ մը կը բերեն ջախջա-

խելու «առանց արիւնի ազատութիւն» ճշողներուն ո- ղորմելի քարոզները:

Եւ ելե՛ր կը ճամարտակեն տակաւին քաղաքակը- թական պայքարի մը մասին, ջարդերով մշտայոյզ այդ երկրին վրայ:

Կեղծիքը երկար չի տւեր սակայն. և ժողովրդին հասկցող մասը շատ շուտ կուհանայ այդ բոլոր բարբա- շանքներուն բուն շարժառիթները, որոնք ցած կերպով մրցող խանութպաններուն միայն կը վայլեն:

Ցանջւած ժողովուրդը փոխանակ «բաւութեան նո- խաղներ» փնտռելու հոն, ուր պարտքի զինւորներ միայն կան, կը խոնարհէ այսօր իր գլուխը այդ հոյակապ մահե- ըուն առջև. անոնց գերեզմաններէն կըսպասէ փրկու- թեան աւետիքն ու հաւատալիքը, և ո՛չ այն ողջերէն, ո- ըրոնք արդէն իրենց կենդանութեանը գերեզմանի փոու- թիւնը և ժահրը կը կրեն իրենց մէջ:

Եւ ա՛լ ատենն էր. . .

Պարտքի նահատակներու, հերոսներու յըշատակն յարգելը ընկերական հարկ մը չէ միայն, որ սերունդ մը կը հատուցանէ այդ մարած կեանքերուն: Իրենց հո- գեվալքի ատեն ունէին արդէն անոնք իրենց հետա- պնդած գերագոյն հաճոյքը՝ կատարած պարտքի մը գիտակցութիւնը: Հետագայ սերունդներու ծափերն ու ներբողները, պերճախօսական «Հանգիստ ոսկերացդ» բան մը չպիտի պակսեցնեն այն ոչնչէն, որ կը պարու- ըէ անոնց աճիւնը. . .

Ժողովրդին տաճած յարգանքը անցեալի մեծ դէմքե- ըուն, յարգանք մըն է անոնց դաւանած մեծ գաղա- փարներուն և ուխտ մը անոնց գծած ուղիէն չչեղելու: Այդ պաշտումն է որ կը բարձրացնէ ժողովուրդը երկ- րաքարչ կեանքէ մը և անոր քայլերը կ'ուղղէ:

Բարոյագէտները խորին ճմարտութիւն մը ըսած ե- ղան՝ երախտագիտութիւնը առաքինութիւններու կարգը դասելով: Ազգի մը երախտագիտութիւնը աւելի մեծ բան մըն է — գրաւականն է իր ապագային:

Ո՛չ մէկ ազգ անպատիժ կերպով չէ կրցած ուրանալ իր նահատակները, կամ մոռնալ իր լաւագոյն զաւակ- ներուն կտակները: Այդ մոռացումը ազգի մը դատա- պարտութեան դատաւճիւնն է. այլասեռումը սպրդած է արդէն հոն և անկումը շուտ կը հասնի:

Հայ ազգին տանջող և մաքուր տարրերը, ինչպէս կըսպասէր, իրենց զգացումներուն բարձրութեանը վրայ ձնացին: Եւ այսօր երկիւղած մտամոխրումով մը կը յիշեն Խանասորի քաջերը, որոնց ոսկորները անթաղ կը հանգէին Արաուլի խոխոճներուն և փապարներուն մէջ ցիրուցան. . .

Տարի մը միայն անցաւ. . .

Եւ երբ աչքերնուս առջև կը բերենք այս մէկ տար- ւան մէջ «ազատութեան» անունով մրտուած թղթի այնքան կոյտերը, հեղեղւած մաղձոտ թանաքի ծովը, երբ ճիգ մը կ'ընենք յիշելու անվերջ շարք մը սին

բ ա ո ե թ ը, բ ա ո ե թ ու բ ա ո ե թ — չենք կրնար կարօտով չմտաբերել տարի մը առաջևան կատարած գ ո թ ճ ե թ ը:

Քանի սփոփիչ է հիմա պատկերացնել հայ զորախմբին ճակատամարտը արիւնհարու ցեղին հետ, վերարտադրել ռուսներուն և հրացաններուն թնդիւնը, տեսնել հուժկու, արևակէզ դէմքերը հայ քաջներուն, զգալ անոնց սրտին տրոփումները, լսել անոնց հետ հայ ռազմափողին էլէկտրացուցիչ ձայնը հայ լեռներուն մէջ, ահեղագոչ ռուսներով ողուները անոնց հետ հայ դրօշին ծածանումը պարտած թշնամիին ճամբարի վրայ... և ապա իբր յաղթական կանգնիլ Երլազին առջև, իր աւուրէնք մը պահանջելու, ո՛չ թէ արիւնտա ձեռքեր լիզել ողորմութիւն խնդրելու վատի քծնանքով...

Չէ, հերօսական օր մըն էր այդ օրը և փառաւոր է ջերէն մէկը մեր նորագոյն պատմութեան...

Խանասօրի կռիւը յաւիտենական յուշարձանը կը մնայ այն ահեղ կորովին, որ ստրկութեան դարեր ան զօր եղած են սպառելու հայ ցեղին մէջ. յուշարձանը մեծ գաղափարի և բարձր զգացումի համար զոհելու այն վսեմ ընդունակութեան, որ յատկանիշն է ցեղի մը կենսունակութեանը:

Հայ ազգը իր Ռեֆին գիտակցութիւնն ստացաւ այդ օրը, զգալ տաւ օտարին, — գիտակցութիւն մը որ վերջնապէս մասնանիշ ըրաւ այն ճամբան, ուրիչ պիտի գայ Մ ե ծ Օ թ ը...

Այդ ճամբուն վրայ կը սաւառնի այսօր Խանասօրի Մայր-դրօշը, այսուհետև նւիրական մեղ համար...

Փանք անոր հպարտ ծալքերուն տակ կուող մեռնող և ապրող քաջներուն:

Փանք հայ ժողովրդին կորովի, ազնիւ և խելացի տարրերուն:

Ն Ա Մ Ա Կ Կ. Դ Ր Օ Շ Ա Կ

1 սեպտ. 98

Հակառակ ամէն տեսակ կէս հերքումներու եւ մեղմումներու օրւան կարեւոր խնդիրը կը շարունակէ մնայ Սլաթի կոտորածը: Մանրամասնութիւններ կը պակսին թէեւ, բայց վաւերական աղբիւրներէ հասած տեղեկութիւնները բաւական բան կը պարզեն:

Բաղէչի կուսակալ — հիմա արդէն սատկած — Էօմէր պէյ վաշտ մը համրիչէ ջրերդ հեծելազօր կը խրկէ Սլաթի գիւղերը խուզարկութիւններ կատարելու եւ ձերբակալել տալու համար Սերոբ անուն յեղափոխականը իր աւելի քան 40 ընկերներուն հետ: Քիւրդերուն carte blanche տրած էր. եւ անոնք «խզի մտօք» կատարած են իրենց յանձնած պաշտօնը: Քստմնացուցիչ մանրամասնութիւնները կրկնել աւելորդ կը համարինք. ամէն մարդ գիտէ թէ ինչ տեսակ գազան է վայրենի քիւրդը, համրիչի եղած, երբ մասնաւոր հրաման ունի հայ յեղափոխական որոնելու հայ գիւղերուն մէջ. նորութիւնն ան է, որ աւելի քան 60 գիւղացիներու ամորձիքները գալարեր են. շատերը ցաւին չբիմանալով մեռած են. ողջ մնացողները ներքի-

նութեան դատաւարաւած: Զոհերուն թիւը ամէնէն «չափաւոր» հաշուով 100-էն պակաս չէ: Կը պատմեն թէ Դատւան գիւղին բնակիչները դէնքով դիմադրած են այդ խուզարկողներուն եւ քանի մը հողի սպաննած, իրենցմէ չորսը ինկած է: Դատւանցիք ոմիր գործած համարուեցան այդ վայրենիներուն դիմադրելուն համար, եւ իրենցմէ 100 հողի արդէն թիւրքական բանտերու հեշտանքը վայելելու հրաւիրուած են:

Պատրիարքարանը իրազեկ է անցած դարձածին, բայց կը յամառի դեռ իբր «մեկուսի իրողութիւն մը» նկատելու այս ամէնը, թէեւ կատարող հարստահարութիւններու մասին իր ստացած նորանոր տեղեկութիւնները հակառակ համոզում մը կազմել տալու էին իրեն:

Չենք ուզեր ուրանալ իր ըրած քանի մը դիմումները: Իրաւ է որ յաջողեցաւ Դատւանի հարիւր բանտարկեալները ազատել տալ: Հաւաստիք տրուեցան իրեն որ այդ չարագործ վաշտը պիտի հեռացի Բաղէչէն — անուշա ուրիչ գիւղեր ալ չզրկելու համար անոնց այցէն — եւ թէ կոտորածին պարագլուխները Պօլիս պիտի բերին, եւ արդէն ճամբայ ելած են, դատուելու համար:

Այդ հաւաստիքներուն ստուգութիւնը չենք ուզեր խմբել, առ չէ խնդիրը. վայրկեանը հասած է ապացուցանելու թէ որքան հաստատուն հիմերու վրայ դրած է Օրմանեանի «հաշտութեան քաղաքականութիւնը»: Օրմանեանի պաշտօնական տեսութեամբ Համրը չքմեղ էր («հայկական շարժում») մէջ, իսկ յանցապարտ էին միայն հայ «քոմիթանները» եւ անարժան պաշտօնեաները որոնք չէին կրցած խուժանը զսպել: Բարի:

Հիմա որ երկիրը («խաղաղ») է, եւ վալիները բացօրոյ հրաման ստացած են օրէնքի (°) պաշտպանութիւնը չլքանալ հայերուն, հիմա որ պատրիարքը («բարեխնամ») կատարութեան կատարել վստահութիւնը կը գրաւէ — հիմա, կ'ըսենք, թ ի լ ը ի մ ա ջ ու թ ի լ ը ն մը պէտք է համարել Սլաթի դէպքերը:

Համրը կը խնդայ մեր քթին երբ ալ ձեռքով կոտորածները կը շարունակէ, իսկ ձախով Փրկիչին ապուշներն ու անկարները կը խնամէ:

Պատրիարքը հասկնալու է որ այ հասած է վայրկեանը («խամխումներուն») վերջ դնելու: Կա՛մ խ ս տ ի լ պիտի պատժին Սլաթի կոտորածին հեղինակները եւ վնասող գիւղացիք հատուցում ստանան, — եւ կա՛մ պատրիարքին կը մնայ զեկը դարձնել քանի... ու չէ:

Թ Ի Ի Բ Գ Ի Ո Յ Ե Ո Ի Բ Զ Ը

Լրդէն ստըը մութխաւար...

Հայր Եսայի մտորմանի տնօրինութեան տակ հրատարակող «Արեւելեան դպրոցներու Գործը» ամուն նրկամատակըթիւն մէջ հայ-կաթօւնի պատրիարք Ազարեանի մէկ տեղեկագրեր կայ կոտորածներու հետեւանցով կաթօւնիներու արօպաւանդ, ամոնց հեւիսել զործուէութեան եւ հայերու հաւատարմութեան մասին. իսկ իբր առուապառ, դէտուէն կը ցըցնէ, օրնած շուրի պէս, կծու աննարկութիւններ, քննադատական ձեւի տակ անշարժ խոսքովներ եւ խածխոմանը հայոց դպրոցներու, հերետիկոս եկեղեցիին ու ընկերային կազմակերպութեան մասին: Տեղեկագրը մաքիւմէական ու մէջին դարու դպրոցական վարդապետութեան մէթօտով գրած է: Ազարեան իբր doc tor subtilis շատ քարալները ցացած է. հաւկիթին մէջ մազ միտոնելու աստիճան: Կարգադրը կը կարծէ թէ սուրբուր ապատաժուներու վրայ է կը քալէ, որոնք մարդուն ոտքերը կը ծակծկեն ու ... սիրտը կը սկըզն: Այդ ամբողջ բո՛նբո՛ն գըրլան մրայ Ստեփանոս-Պետրոս-Ազարեանի տո՛ման զգացումները կը սաւառնին, ինչպէս Աստուծոյ ռոզնի ու շուրիերուն վրայ կը շըէն...

Տեղեկագրին էութիւնը սա է... «Առիթ է... զմամ հասցուցէք որ հայերը կու տանք...» ցնծալով կը ցնծայ Ազարեանը որուն մէջը-անցած ուղեւը, ժպիր՝ ծառթ մը (ձեթ) կը ննտ:

հայերուն երեսին, կարծես ըսել կ'ուզէ թէ հայերը զուրկ են Լոյսիցն, հոգեկան մարդկանցնընէն: Կարողեալա՞ցու պատրիարքը և՛ յիշեցնէ մեզն Նապաստանները, որոնք հով ատեն արեւմտու ղուրս շնն ելլեր իրենց ծակերէն...

Ահա տեղեկագրին բովանդակութիւնը:

Նախ մաղթարեցնել կ'ընէ Քրիստոսական եկեղեցիին բարգաւաճման համար. կ'օրհնէ արեւմտեան քրիստոնեաները, որոնց դրամով սովածները կերակրելու ու պատապարհելու են եւն: Քրիստոսական քաղաքակրթութիւն կ'իմանանք, բայց Քրիստոսական եկեղեցի խորթ կը թիւ քիչ մը: Եթէ Ազարեան արեւմտեան քրիստոնեաները կ'օրհնէ անոր համար որ դրամ կուտան, հայաստանեայց եկեղեցին դարձրէ իմեր ինչ «Արդաստանին» մէջ ժրի կ'օրհնաքանէ արեւմուտեցի քրիստոնեայ թագաւորները, իսկ «հիւսիսային կողմն աշխարհի» օրհնել է ցարբերու տատերն ու պապերը ու ղեռ կ'օրհնէ ասուածային անիշ աշարհու թիւսով մը...

Ազարեան բուրբուր արցունք կը թափէ, յիշելով գործունէութեան ետանդը բողոքականներուն, որոնք աւելի Նապաստանուած շատ աւելի գործ կը տեսնեն, եւ որոնց որբանոցներուն մէջ «Գրիգորեան» որբեր սերտ բողոքական կրթութիւն կը ստանան... Առաջնորդ, ղեկնէ, բողոքականները կը թոյլատրեն որ հայ որբերը կերակի օրերը «Գրիգորեան» եկեղեցիները յաճախեն, բայց այդ կրօնական անտարբերութիւնը բեկնաշտկեց (s'orienter) ու ղեւտութիւններ հանեցին: Ազարեանին եղբրը կը հաւեն որ բողոքականները, շնորհիւ իրենց առատ Նապաստին՝ հսկայաբայ կը յառաջնորդեն եւ այս անհուն թշուառութիւնէն օգուելով հազարաւոր որբեր կը շահին...

Պատե՛հ առիթ է, կը յարէ, ժողովել հարիւրաւոր «Գրիգորեան» որբերը, տալ անոնց առողջ դաստիարակութիւն եւ պատրաստել ազգին լուրջ երիտասարդութիւն մը (*):

Ներկայ պարագաները, ըստ Ազարեանի, ընդարձակ դաշտ կ'ընծայեն կաթօլիկ հայութեան առաքելական քաղաքակրթիւնը, ինչ որ ինչ գործին, բայց կը հանդէ, փորի խոցուտ կողմը, «մեր նիւթական միջոցները անբաւական են»: Սիւրբ կը կոտորայ, երբ հայ որբերը հաւատքին ու կեանքերին կորսնցնելու կրկին վտանգին մէջ, թշուառութիւնէ մղւած, ստիպւած են բողոքականներուն դարձող ասանջակալութիւն փնտռել եւ ոչ իրենցը:

Ազարեան կը հաստատէ թէ իրենց Նիւրատուութիւններուն մշտնջարկան բարիքը սա եղած է որ «գիրքնք զանազան կերպերով իրենց Գրիգորեան եղբարց օգնելու վիճակին մէջ դրնք են»: Արդիւն ալս որ աղբիւսին վրայ կը կուկուրկէ, Նիւթ Ազարեան կը յոխորտայ թէ ինք կառավարութեան վտանգուածը «հրաւիրած է կաթօլիկ հայերուն վրայ. թէ Գրիգորեանները շանաւով ատկէ՛ ճանճի ալս անոր փեշերը կ'երթան կը փակին եւ խուռնեբամ կը վազեն կաթօլիկներուն միասաւ ոչ թէ երգելով «Տիր ինձ քու ծնողը եղբայր...» այլ խոստովանելով անշուշտ թէ պապը անսխալակաւ է, թէ Բրիտոսի յաշորդն է... թէ լատինականութիւնէն դուրս հոգիի ու մարմնի փրկութիւն չի կայ...

Ազարեան իրմանքէն վերջը կը թո՛ի որ հայերը շարժելու ու խեղճութեան ալեքներէն մղւած, իրենց փեշերը նետուած են փշուած Նաւի վրէ: Եթէ հայերը անոր «հազարնք» ընդունին, այն ատեն պապը իր օրհնութիւնները պիտի շարժէ մեր գլխուն վրայ:

Խոռվութիւններն ատեն իսկամացած հայերը երբ քրիստոնեայ կ'ըլլան, «հոգւոյն սրբոյ» ներշնչումով կը Նախնորդին եղեր Ազարեանի «սուրբ կրօնը եւ ուղիղ սրտով կաթօլիկ կ'ըլլան...»

Ուրեմն հայոց ընդունած կրօնը անսուրբ է եւ եկեղեցիներն պիտի: Ազարեանի կեղանքութեան ատ կը հետեւի: Կաթօլիկ եկեղեցիներն սուրբ են, ան է որ «Բրիտոսի լուսնաւորքին մենաշնորհը ունի. ան է որ արքայութեան օրհակները ծախելու եւ եթթեւեան սերորէներուն հետ ծաշ ընելու ասուածային շքանորհը ունի. ան է որ անհաւատները բոցերու մատնելու ու մարդկային խղճին վրայ դազակի ծածկոցի մը ալս... ղեղին վերեւտեակ մը նետելու կիսագործիւնը ունի... Այդ «սուրբ կրօնը» երկինքն մէջ հաստատած է իր արմատները, մնայ միասակ ճիշտը ու պտուղները կը տեսնենք... «կենաց ծառի» պտուղին ալս սակայն:

Եւ Ստեփան Ազարեանը մատ կը խածցնէ երբ սրբութիւն սրբոցի ծածկոցը կը նետէ անոր վրայ:

Քանի մը օր առաջ Քրիստոսական թերթ մը, Սպանիոյ ընկերային վիճակի մասին սրտացաւ ուսումնասիրութեան մը մէջ, կը գրէր «կաթօլիկութիւնը՝ անա ժողովուրդներու մեծ բարոյարմուտը, մեծ անբանցողը...»

Կաթօլիկութիւնը հայերու կրօնին ստորադասելու ոչ ձեռք տուելը, ոչ սիրտը ունենք, ոչ ալ հայոցը՝ երկինք կը հանենք. բայց որովհետեւ զանազան կրօնները կրծի արունին տակ, հզօր կազմակերպութեան մը շնորհիւ, հեռանու ձգտումներ ունին, բուրովին խորթ են հակադրական դաստիարակութիւն մը կուտան,

— իսկ հայերու համար հակազգային — յոյնիսկ արեւմտեան կրօնը բարոյած կրծի ոգին, վերածելով մարդկային մտքը արւած անեւնայի մը, կամ «հիսակ» մը ինչպէս կ'ըսեն միգրիները. հետեւապէս ազգային շահու եւ բանասիրութեան տեսակէտով ընտրելի է երկու շարեաց փոքրագոյնը:

Ազարեան խորին դիւանագիտութիւնով մը կ'ուզէ ծածկել այդ տեղերը, ուր հայերը կաթօլիկ եղած են «այդ քաջասիրտ Նորհաւատներուն ղէմ զբազանց համար իրենց բաժնած» (*) եղբայրներուն հաւանքը, որոնք անհաւատու է կուրուլիսիւնով ղեռ անտողը ատեւութիւն կը տածին հոռուադաւաններուն ղէմ...:

Չէինք սպասել որ «մրդկաւ գատւած» հայութեան մը գլուխը այդպէս անկայ բերնով թունտոտ ու խարդաւան շողիքներ շարժել հայ ազգին երեսին, մանաւանդ մահու եւ կեանքի այս հոգեկան պարագային: Հայերը վայրենիներ չեն որ Աւետարանի անունը նոր լսեն, ոչ ալ Ուկիանիսիւն նոր կուզեն:

Երեւի Ազարեանի գանձին մէջ ինչին ղիտումներ ու հաշիւներ կը պղպշտ ինչպէս կազմող ճահիճներուն մէջ: Չենք գիտեր թէ հայերը որքան մեղանշած են խղճի ազատութեան ղէմ, պապական Լիւսաւաքով հալածանքներուն համեմատելով: Աւելորդ է ըսել թէ թշուառ մը, երբ իր գոյութիւնը պահպանելու համար, անսիրտ բարեբարի մը առջեւ կը խոնարհի քաջասիրտութեան պէտք չի կայ. ճարահատ բարոյական անկումն մը, աչքբոց եւ փղձուռն ճիգ մը հերքէ է:

Եւ ինչպէս կ'ըլլայ, որ հայերը «կաթօլիկներուն այնքան բարիքներուն» փոխարէն միշտ սպեղանտ Լիւսաւաքով ըլլալով միասին, կը Նախնորդին հոռուադաւան կրթութիւնը եւ խմբովին կը վազեն անոնց փարսեղ: Ետեւ չի համար:

Ետեւ կ'աւելցնէ թէ Գրիգորեանները դրամով չէ որ կը քաշեն այլ ղիտումներուն անկեղծութիւնը եւ հաւատափոխութիւնը կը փորձեն... Իրենց առաքելութիւնը շատ հունձը կը խոստանայ եւայն:

Իրաւ է դրամով չեն քաշեր. անոր համար է որ Նապօլէոնի պէս դրամ, դրամ պտուղէն թորերը կը պատտէ սուրբ Ազարեանը: Իսկ «Առատ հունձրի» բառը «մահու գերմաղի» զգայութիւնը շիտար...

Այժմ՝ որք է որ դրամի մագիստրութիւնն է որ ժողովուրդը իրեն կը քաշէ, «հոսի ուղղափառութիւնը» յոյնիսկ տեղի կուտայ, հերձուածով բողոքականներուն անաստ-անաս Նապաստին առջեւ: Ազարեան գուր տեղը աչքերը թուր թող չքսէ որ չըսեն թէ լաց կ'ըլլայ... տիտեռի պէս:

Ազարեան իր շանով ինք յորը կ'իյնայ, երբ կ'ըսէ թէ իրենց առաքելութեան տարածող գարմանայի կերպով պիտի լայնար, եթէ միջոցներ ունենային. եւ չի վարանել ըսել նաեւ թէ այդ շարժումը ինքնաբեր եւ քրիստոսական է... ինչպէս ընկալէ է իհարկէ անօթի շնամը:

Տէրը այս քաղաքի տաք շարժման հարաւոր ամենէն զօրաւոր գարկը կուտայ... եւ թէ հայերուն իրենց միացումը անհուն առաւելութիւններ պիտի տայ եղեր. որուն ծոցին մէջ պիտի ծաւալին հաստատուելու կրթութեան մը, ճշմարիտ իմաստութեան կրթութեան մը քաղաքի համար: Գիտին կոխողը գիտէ արդէն, որ ճշմարիտ իմաստութիւնը կամ... միջոց խօթելու ու քաւելու մենաշնորհը հոսով միայն ունի. բայց հաստատուն, առողջ ու արժեւ դաստիարակութեան մը նշուլը քրքրեցիկ քրքրեցիկ ու զգաստ Ազարեանի գրածին մէջ: Եւ հարւածով մը արձողջ հայերու կրթութիւնը ակտուալ է որ հայ վարժարանները պիտուութեան վտանգաւոր բուներ սեպել — քուխայն աս ըսել կ'ուզէ — Ազարեանի ներքին միջոցները քաղցնելուն ապացոյց մըն է, թէ... Վօսփօրի օղջ ծծէ:

Իսկ երբ Տէրը միում կուտայ իրենց առաքելութեան, պէտք է իմանալ թէ Ասուած Համբողջ ծնողով հայերը յուսահատութեան կը մղէ Դաւանք թղթին անհաստարիմ գտնելուն համար, որպէս զի Ազարեանի ճացին վրայ եղ քալ: Հայերը չեն ծանշար, որքան գիտենք, քիթը բերանը արիւնով պղծուած գերեզակ մը: Ազարեանը իր գագաթներուն համեմատ կը տեղծէ ասուածները: Գալով հոռուադաւան ըլլալու առաւելութիւններուն, աշխարհ ապշած ու սարսափով աչքը սկեռած է քայլերին պապի օրհնութիւններով փոխող ազգերու վախճանին վրայ: Յայտնի է թէ Ազարեանի փառաբանած առողջ դաստիարակութեան հետեւանքն է պատմութեան մէջ այն բոլոր ողբերգութիւնները, որոնք պապականութիւնը ետէեւ հրեցին... Տարբանի ժայռին մօտ: Փրկիպետներու ղեքախո ժողովուրդը չէ որ հոռուադաւան կրեցի ղէմ է աւելի որ փրկարած է քան Սպանիոյ ղէմ:

Ազարեան, Առհաստատութեան միայն խածխելու ետք, թէ որքան վնասներ սղած է, կը սրտով սիրտը կեղին շատ մօտ ըլլալով է հայերու հաստատութիւններու մասին գովեստով խօսող եւ իր վայրուները քննադատող Քրիստոսայիններուն:

դէմ... եւ հայերու ազատութի միակ մար-մարան հռոմէական ըլլալուն մէջ կը գտնէ:

Դեռ մըրքան ուակայ է եղեր սա Ազարեանը: Ատոր համար է որ ցախօրոյզ գերապայծառը խիտ բողբ մը տեր է սուլթանին, թէ ինքն է «վասն ամնամեծ փառացն Աստուծոյ կաթողիկոս Տանն Կիլիկիոյ»: Գետեւապէս մարդ վրայ երթալու չէ: Գ. Ազարեանը եթէ «հանդէպ» չէ ունեցած, գոնէ «սատկած է»՝ գտած ըլլալու խիստեղութիւնը ունի: Խուլթանը թէյֆ զգացեր է որ եր պնդան խոնարհ ծառայեցողու երամակին մէջ զոյգ մըն ալ հոգեւոր փուշտիականներ ունի Ազարեան եւ Բարթողիմէոս:

Ազարեանի տեղեկագիրը vomito negro-ի (սեւ փսխումը) հոտածութիւնը ունի: Այդ գաղտասեր «Բարձրեցեց ծառային» հոգուն տունը շերտերու շատ քաներ ըլլալու են փոշուած, մզլուած, մոռցած ծիւղութիւններ, որոնք ցարդ մարդու մէջ կը լսուին ամառը ունէին, հիմա առիթ են ձեռք ձգելու... Եթէ օր մը օրանց առեւծի թափ մը հասէ՛հաս չժմէ՛ ստոր զազարթին վրայ, տեղը տիտիկ չպիտի ընէ այդ մեռելի միս ծառայողը: Լոցնինը:

* *

Հայերը վայրենի տէրութենէ մը խոլիտուելէ, ամէն հալածանքներու եւ անգթութեան ռիմագրուելէ հոնց, այժմ քարոյնակն կառուարի հալածանք մը սկսած են իրեն դէմ: Հայր Եարմիթանի քարութեան վրայ աւելի պիտի հիանայինք եթէ մարդասիրութեան անարատ բարձունքին վրայ մնայ:

Եթէ Հայր Եարմիթանի հրազը Փրանսան սիրցնել է օտարներուն, մենք մեր գոտ ազգային ոգով աւելի սիրած ենք զան, մեր մայրենի հողէն ու լեզուէն հոնք, քան լատին «հոգեւոր մարգարէներով» մնած սիրունը, ստոր Պանթէօնին նայելով եւ չէ թէ Ղատիկանին: Փրանսան մտքի ու սրտի ինչպէս վրայ միայն նոր է սիրել:

Աւելի հաճելի պիտի ըլլար մեզի վարդաբաններով իւրեւրման երրու տեղ, ինչպէս պիտի ըսէին վաթսուականները, Փրանսայի գիտութիւնը մարմնացնող երիտասարդներ զային հայութեան մէջ աւետարանելու: Փրանսայի դրօշը որ ծակըրտուն մէջէն այնքան վիհ ինչպէս շար կուտայ, աւելի սրտի մօտիկ է. շահածեցէ զան, օր մը փնտոնն թերեւս:

Գերմանացիք Արեւելքի մէջ իրենց հետ կը տանին ինչ որ գիտութիւնը այժմութիւնը ունի. դէն ձգելով դաւանանքի շքեղասպառ քրտինքնափումը: Փրանսան դժբախտ ի կանոն էր թափնք Ասիոյ մէջ, Գերմանիա գիտուններ. քնութեան դէմ պայքարողներ: Լատին հոգեւորները քանզոյ՞ չունին, հաւատարմութեան ստեղծ են. հայ ժողովուրդը քարոյնակն եւ ազգայնապէս խոցել, մեղքներ, մարդասիրութեան սահմանին վրայ, «հառաչմանց կամուրջ» մը արելով:

Ազատցիներէն մէկը: Ղանի Քրանսական հիւպատոսը վարդապետ մընէ: որ եր ազգեցութիւնով եւ դրամի ուժով հայեր լատինացիներու ա ս տ ա ծ ա հ ա ժ ոյ ծիւղ կը թափէ. եւ յաշողներ է — չէ՛նէ սպրուտ չի տար — շատ մը հայեր թափեն, աղօթատեղի մը քանալ անոնց եւ Լատին լեզուով ժամասացութիւն ընել: Ըստ Գամբէթայի «հակակրօնութիւնը արտածելի կարգանք չէ»: Իսկ Փրանսայի համար «կղերութիւնը անաթ թշնամին» կը զոչելու: Ինչո՞ւ այդ թշնամին մենք ալ չզգուշանանք:

Այն պահուն երբ մենք պէտք ունինք վեհամեծ, սիտիող եւ մեր անհուն անձեւորութեանց մէջ քաշալեր ծայներու, ազգերու ազատութեան ախոյեան Փրանսայի «Աստուծոյ պաշտօնականները» Եայլօքն պէս հայութեան վրայէն մտ շերտեր ծանկոտելու հետամուտ են: Զի՞ յիշենք ունիթօնները, որոնք Կիլիկիոյ որդերը եղան:

Պատմութեան վերլուծութեան են ասոնք:

* *

Հասարակ ստ սուտիւր բողբականները երանելի մարդեր, «Տիրոջը այգիին» մէջ անընդհատ հոգի կը քակեն՝ լեռ քակածի պէս. եւ «իմ տունս է երկինք»՝ ըսելով աշխարհին սեւ օրերը կ'անցնեն: Բարեպաշտ եանքիները God is love կը սորվեցնեն հայ լածերուն, բայց չեն սպացուցաներ որ «մարդ ալ սէր է»:

Անոնց աշխարհին համար սուտուրը պատուելներ մտնել պէս կը տան, բայց սողնականին համար... չէ՛ որ «Այս աշխարհս չի կրնար երջանկութիւն մօզ տալ»:

Տեսուր չէ՛, սարգելու սէրը, եւ մարդկային հոգին ազատ ծաղկումը չվայելած, աչքաց հոգեզմայլուններով աշխարհի քաներու արհամարհանքը ունենալ, որ քնալ լալ ուղեցոյց մը չէ «Յորդանանու գետէն անդին... երկնից փայլուն դաշտերը» փոխադրելու համար մեզ:

Բողբական երիտասարդութիւնը երբեմս սիրտ ունէր երգելու. «Մեր էր որ մէկը զիս տանէր այս խոր ձորէն»:
Դիւր չիզար աշխարհի ցաւուցեցողուն, յառաջիմութեան խուճապին եւ ետհող ուժերու մընէ ժամավարտ ըլլալ: Զգայուն ոչ թէ անկար հոգիներու պէտք ունինք:

Ս. Գրքին ցամաք գետերուն մէջ փնտոնել առաջ մեր հոգու երանութեան դեռն ու դարմանք, մեր արեւններուն մէջ «պարտնք ինչին յիշատակներ» ինչպէս քանաստեղծը «իստեւոյ աշխարհ» մէջ:

Հայրենիքի «մըրկաւ զատուած» երիտասարդութիւնը թող յօրինէ վե՛մ՝ հոսանազք, եւ Երմիթանի հովիտը կամ ամենակուր ու խօսիս աւտուածքաններուն, ու Պոլսի սղա-փ աշա վեղարաւորներուն, ամենողկ պատուելիներուն, ու հռոմէական թիւղիթ վարդապետներուն քրածոյ զանկերուն վրայէն ձեռք ձեռքի՛ ձայնը ձգած թող երգէ:

«Տնւր ինձ քու ձեռքը, կողայր, Եղբայր եղ մնա...»

ՆԻԿՈԼԱ Բ-Ի ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Արտառոց անակնկալ մը եղաւ Կիլոյա Բ-ի 24 օգոստոս շրջաբերականը:

Պօրէգօսուցելի հիւանդ աշակերտը, մարդասէրի դիմակը դրած, ընկերվարականի փաստերով պինւած պետութիւնները գեսպանաժողովի մը կը հրաւիրէ: «ամէնէն ազրու միջոցները գտնելու, բոլոր ժողովուրդներուն ապահովելու համար իրական եւ տեւուն խաղաղութեան մը բարիքները եւ ամէնէն առաջ վերջ մը դնելու արդի սպառազինուաներու աճեցուն զարգացմանը»:

Զափազանց սպառազինուաներով միջազգային խաղաղութիւնը պահպանելու համար եղած «ընթացքը, կ'ըսէ, չկրցան տակաւին յանգիլ բաղձալի խաղաղացման բարերար հետեւանքներուն: Հարկերու բեռը, յարաձուն ընթացքով մը, հանրային բարօրութեանը կը վնասեն իր իսկ աղբիւրին մէջ: Ժողովուրդներու խնայական եւ ֆիզիքական ուժերը, աշխատանքն ու դրամագրուելը, մեծ մասով խտորած են իրենց բնական կիրառութեանն եւ անբեղուն կերպով կը սպառին: Հարիւրաւոր միլիոններ կը գործածին ձեռք բերելու աւերիչ ահռելի խորտակներ (engin), որոնք թէ՛ն այսօր գիտութեան վերջին խօսքը կը համարեն, վաղը վիճակած են կորսնցնելու իրենց արժէքը, նոյն շրջանին մէջ նոր գիւտի մը հետեւանքով: Ազգային քիւլթիւրը, տնտեսական առաջադիմութիւնը եւ հարստութիւններու արտադրութիւնը ջլատուած են կամ թիւրած իրենց զարգացման մէջ: Ուստի քանի ամէն մէկ պետութեան սպառազինումը մը կ'աճի, այնքան աւելի ու աւելի նւազ կը յարմարին այն նպատակին, որը կառավարութիւնները առաջադրած էին իրենց»:

«Տնտեսական տագնապները, որը մեծ մասով կը պարտինք չափազանց սպառազինումի ռէժիմին եւ այն յարատե վախին, որ կը գտնուի պատերազմական կահարի (materiel) այս կուտակումին մէջ, մեր օրերու զինեալ խաղաղութիւնը կը փոխակերպեն ջախջախիչ բեռի մը, որը ժողովուրդները հետզհետէ աւելի կը նեղին կրելու: Ակնբրե է որ եթէ այս կացութիւնը երկարի, ճակատագրապէս պիտի տանի այն յեղաշրջումին իսկ (cataclysm), որը կը բաղձան հեռացնել եւ որուն սոսկումը կանխաւ սարսուռ կուտայ ամէն խորհող մարդու: Վերջ մը դնել այս անգուլ սպառազինումին եւ միջոցներ փնտոնել ամբողջ աշխարհին սպառնացող աղէտներուն առջէն առնելու, ահա»

այն գերագոյն պարտականութիւնը որ կը ծանրանայ այսօր բոլոր Պետութիւններուն վրայ:

«Այս դեպքանախորհուրդը Աստուծով բարեբաստիկ գուշակութիւն մը պիտի լինի առաջիկայ դարուն համար: Հզօր խուրձի մը մէջ պիտի միացնէ բոլոր Պետութիւններուն ջանքերը, որոնք անկեղծօրէն հետամուտ են յաղթանակել տալու տիեզերական խաղաղութեան մեծ ըմբռնումը խառնակիչ և պառակտիչ տարրերուն վրայ»:

«Նոյն ատեն պիտի ամրապնդէ անոնց միակամութիւնը համերաշխ սրբագործումով մը, արգարութեան և իրաւունքի սկզբունքներուն, որոնց վրայ կը հանգչին Պետութիւններուն ապահովութիւնը ու ժողովուրդներու բարեկեցութիւնը»:

Աշխարհ ապշած մնաց այդ յայտարարութեան հանդէպ:

Ուրիշ ուր ձիթենիի այդ ձիւղը այն ձեռքին մէջ, ուր ցարդ «քնուար» տեսնել սովոր էինք:

Բախտի անըմբռնելի հակասութիւնով մը՝ այն պահուն, երբ Նիկոլա Բ. հանդիսաւոր կերպով կը նըշաւակէր պատերազմի գոյութեան իրաւունքը, — ձիւղ նոյն պահուն, իր արիւնակից ոռու եղբայրներուն ամենէն մաքուր և աշխատասէր տարրերէն մաս մը դուրս բերելու, չարաչար հալածուած, ունեցածնէն կապուած, անօթի, իրենց հայրենիքէն կը փախչէին՝ Վիպրօսի երկնքին տակ ասպնջականութիւն փնտռելու, անոր համար որ կը դաւանէին թէ զինուորութիւնը մեղք է, քանի որ իր մերձաւորին արիւնը թափել կը սորվեցնէ:

Բայց միթէ կարելի է զբաղել այդ սնտփքներով, երբ առիթը կը ներկայանայ խունկ ծխելու աշխարհի հզօրի մը առջև: Թերթերու էջերը ողողեցան յիմարութեան հասնելու չափ միամիտ ներբողներով և գարշաւք ազդելու աստիճան քսու շողաքորթութիւններով: Նիկոլա Բ. թերևս ինքն ալ զարմացած է որ այդքան դիւրին է եղեր արծանանալ «մարդկութեան բարերար» կամ «մեծ» մակդիրներուն:

Հանդարտ, լուրջ և սկէպտիկ վերաբերում մը քիչ տեսնեցաւ եւրօպական մամուլին մեծամասնութեան մէջ: Քիչերը միայն այդ խոշոր բառերուն տակ — որ իրենց մէ առնուած իրենց կը ծախուէր — քիչերը փորձեցին ցարին փորցաւը կռահել:

Անգլիական օրագրողները — որոնց երկար փորձառութիւն մը սորվեցուցած է խօսքէն առաջ դիմացինին գրպանը տնողել — առաջին օրէն դիտել տւին թէ ցարը խաղաղութիւն կ'ուզէ, որովհետև դրամի պէտք ունի թէ նոր նւաճած երկիրները բարեկարգելու և մանաւանդ սիբէրական երկաթուղիին շինութիւնը — որ անկշտում «պանամա» մը դարձեր է ոռու «չինօվնիկներու» ձեռքը — օր առաջ գլուխ հանելու համար:

Գործին բուն հետքին վրայ էին ծածկուած դարուն վերջը տիմարութիւն պիտի լինէր հաւատալ թէ դիւանագիտութիւնն իր թելադրումները կ'որոնէ իմաստասիրական հայեցողութեան մէջ, — մինչդեռ շատ առաջ արդէն ըսած էր թէ քաղաքագէտին բառերը իր մտքերն սքողելու կը ծառայեն լոկ:

Ռուսիոյ արտաքին և ներքին կացութեան քիչ-շատ ծանօթութիւն մը պիտի բաւէր գտնելու բանալին Մուրաւևի ներքողած ցարի «մեծանձն և մարդահոգ խորհուրդներուն» այդ յանկարծական պտուտութիւնը:

Ծարիզը շատ ներքին խոցեր ունի խաղաղութեան բաղձալու համար:

Այնողը նահանգներ, — որոնցմէ ումնք եւրօպական պետութեան մը չափ ծաւալ ունին, — կը մրկին ու կը չորնան սովէն, ճգմած հարկերու ծանրութեան տակ, շնչահեղձ այն ճիրաններուն մէջ, որ ոռու կղերականութիւն և ոռու կեցրօնացում կ'ըսուի:

Սովին ու համաճարակը կը տասնորոգեն ժողովուրդը, թշուառութիւնը կը տիրէ համատարած և գիւղերը կ'ամայանան...

Եւ այսօր աւելի քան 75 միլիօն ոռու ժողովուրդը չի ներկայացնէր այն կուռ և միատարր ամբողջ, որ սորված էր իբր չորրորդութիւն մը պաշտելու ճերմակ ցարը, ճերմակ քրէմլինի պարիսպներուն ետև: Այդ կոյր և անգիտակից հաւատարմութիւնը, որը չարաչար գործածեցին ցարերը, հետզհետէ հին բարի ժամանակներու առասպել մը կը դառնայ:

Թշուառութիւնը բացաւ ժողովուրդին աչքը և գիտութիւնը կամաց-կամաց սկսած է լուսաւորել այն խոր վերապր, ուր դարերով կաշկանդուած կը պահէին զինքը խաչի և գայիսօնի ահով:

Եւ խմորումը սկսած է արդէն... Ծարակոյսի հատեր ինկած են ոռու ժողովուրդին հոգին, տարակոյսի՝ որ մանանեխի հատերէն աւելի շուտ կ'աճին, մանաւանդ այդ կոյս հոգիներուն մէջ:

Ազանդները կը շատնան ու կը ծաւալին օրէ օր, ոչ նոր Աշխարհի աղանդներուն պէս — որոնք շապիկ փոխելու կը նմանին — այլ ջերմ, կոյր հաւատքի յափշտակութիւնը, որ իր արմատներն ունի կեանքի դառնութեան մէջ, յափշտակութիւն մը որ մարտիրոսներ կը ստեղծէ:

Պօքեղօսօսցեւի այդ մարմնացեալ Բէհէզզէբուղին բոլոր դրակօնեան հալածանքները շտուկիստներուն, դուխօթօրներուն և այլն դէմ, պետական եկեղեցին ապավարկելու միայն ծառայեցին:

Միև կողմէն նոր շարժում մը, ընկերվարութիւնը, օրէ օր կը գրաւէ բանւոր դասակարգը և ոռու կառավարութեան բոլոր բացառիկ օրէնքները անկարող կը գտնուին գործադուլները խեղդելու կամ ընկերվարութեան յառաջնադարը խափանելու:

Եւ մինչ մէկ կողմէն կը խախտին կրօնի և աւանդութեան այն սիւները, որոնց կռթնած է Ռօմանօվներու գահը, անդին կայսրութեան հետևած օտարակուլ քաղաքականութիւնը ոչ ոռու տարրերուն նըկատմամբ աւելի և աւելի կը սպառնայ թուրքացնելու համերաշխութեան այն զգացումը, ուրիշ երկու-կողմերը նպաստաւորիլ միայն կրնային:

Հետաքրքիր էր իմանալ թէ երբ ոռու կառավարութիւնը ապրիս կ'ըսէ Համիդին հայերը ջարդելուն համար, երբ իր հաւատակից Արէտէն կը ուժակոծէ և յոյները կը ջախջախէ, երբ Փինլանդական հին, ուխտով և դաշինքներով հաստատուած, առանձնաշնորհները կ'ուզէ բռնաբարել, երբ լէհերու դէմ կը շարունակէ հալածանքը, երբ հրեաները «պարիս»-ի պէս մէկ կէտէն միև կէտը կը վռնտէ, երբ փակել կուտայ Վովլասի հայոց դպրոցները և հայ ժողովուրդի դրամով գնուած շէնքերը կ'իրաքնէ — հետաքրքիր է կ'ըսենք, թէ ինչպէս Նիկոլա Բ. կը հաշտեցնէ այս ամէնը «արդարութեան և իրաւունքի սկզբունքներուն» հետ, որուն մու-

նծ տիրը կը փորձէ լինել Ի՞ր դարու սեմին:
 Հատ սրամիա կերպով դիտել տւած էր զբիցերական
 թերթ մը, թէ գինամափութիւնը դուրսը առաջարկե-
 լու տեղ, ներսէն սկսելու է:

Գալով Ռուսիոյ արտաքին կացութեան, ուր վերջին
 տարիներս իր դիւանագիտութիւնը քանի մը վարդեր
 քաղելով շփացեր էր սողու մը պէս, փուշերը ծակծակել
 կըսկսին իր ձեռքերը:

Քաղաքական Տօրիգօնին վրայ կը բարձրանայ զինու-
 րական մեծ պետութիւն մը՝ Միացեալ Նահանգները,
 որ տակաւին իր ծնունդին մէջ վերջնապէս սրբեց ընդ-
 վզէ առատ մը մարդկային պատմութեան էջերէն, խոր-
 տակելով վերջին ուժերը՝ Նորին Կաթօլիկ Ջեհափառու-
 թեան, որ յենած էր օրթօօրթութենէ շատ աւելի հը-
 զօր կազմակերպութեան մը՝ պապականութեան, և որուն
 հրամաններուն երբեմն կ'ունկնդրէր ամբողջ աշխարհը:

Սպառնալից ուժ մըն է ատ, որ կ'աւելնայ ոչ միայն
 Ծայրագոյն Արևելքի գործերուն նժարը խաղցնելու
 այլ թերևս պատկառելի քէ մը բերելու նաև եւրօ-
 պական խնդիրներու հաշտարարութեան մէջ:

Անգլիական առիւժը — որուն «մեծաշուք մեկուսաց-
 ման» հանդէպ չափէն դուրս արհամարհական դիրք
 մը բռնել սկսած էր ռուսական արջը — սկսած է
 արդէն իր կողմը ծեծել. համբերութիւնն սպառած
 լինելու նշաններ են ատոնք. և Ռուսիան հարկադրեցաւ
 անգլիական դաշնակցութեան շրջանակը՝ ճանչնալու հա-
 մակերպիլ Երկնային Կայսրութեան մէջ: Փոթորիկն ան-
 ցած չէ ատով. Գօշնի անհարկու ծրագիրը տենդային
 արագութեամբ կ'իրագործուի ու կը բազմապատկէ րի-
 տանական ռազմանաւերուն թիւը:

Հօրիգօնին վրայ կայ մութ կէտ մըն ալ, որ այսօր կամ
 վաղը կրնայ փոթորկաբեր ամպի մը փոխել. անգլե-
 սաքսօն ցեղերու դաշնակցութիւնն է ատ, որուն իրա-
 կանացումը վերջակէտը պիտի գնէ ռուս քաղաքականու-
 թեան աժան դափնիններուն:

Ռուսիան կըզգայ որ ապագային անհեղ կռիւններուն
 մէջ — Արևելքի թէ Ծայրագոյն Արևելքի խնդիրնե-
 րուն առթիւ — նաևատորմիլին վիճակած է գլխաւոր,
 եթէ ոչ վճռական դերը, պատերազմին բախտը որոշելու:

Իր ախոյեանները ոչ միայն ունին իրենինէն անհա-
 մեմատ հզօր նաևատորմիլներ, այլև ունին անսպառ դրա-
 մական միջոցներ կրկնապատկելու և եռապատկելու ու-
 նեցածնին. մինչդեռ իր՝ Ռուսիոյ ելեմտական միջոցները
 հազիւ կը բաւեն իր ցամաքային ուժերը պատկառելի
 բարձրութեան մը վրայ պահելու, և ան ալ իր լայնա-
 ծաւալ նրկրին ամէնէն անհրաժեշտ ծախքերէն զեղջե-
 լով և երկիրը հարկերու ջախջախիչ բեռի մը տակ
 ուժասպառ ընելով...

Երբ Նիկօլա Բ. պահ մը կը համեմատէ այդ սոված,
 պառակտած, աղքատ Ռուսիան՝ իր հարուստ, զօրաւոր
 և կազմուկուր թշնամիներուն հետ — որոնք եթէ ոչ այ-
 սօր թերևս վաղը հարկադրին զինքը իր վերմակին հա-
 մեմատ ոտքերն երկնցնելու — ակամայ կը յիշէ Նիկօ-
 լա Բ. թէ Հուսմ ալ ունեցաւ իր վերջին օրերը...

Այդ յեղաշրջումն է որ սարսափ կուտայ Նիկօլա
 Բ-ին. իր այդ «մեծ անձն» յայտարարութիւնը կը յիշե-
 ցնէ մեզ այն շտեմ թողթ խաղցողը, որ բան մը շա-
 հածին պէս կծկել կ'ուզէ իսկոյն, վախնալով որ շա-
 հածը ձեռքէն խլեն:

Իսկ երբ ցարը կը խօսի տիեզերական խաղաղութեան
 մեծ ըմբռնումը խառնակիչ և պառակտիչ տարրերուն
 վրայ յաղթանակել տալու մասին, ակամայ կը մտաբե-
 րենք 1815-ի Սրբազան Նիգակակցութիւնը, երբ Ռու-
 սիա, Պրուսիա և Աւստրիա մէկ եղան ֆրանսական
 յեղափոխութեան սերմերը բնաջինջ ընելու...

Նիկօլա Բ. կը խորհի թերևս նոյն տեսակի նիգակակ-
 ցութեան մը կարագետը լինել, թու՛մք մը կանգնելու
 համար ազատական խնչ մեծ հոսանքին, որ Ռուսիոյ
 ներքին կարգերը տագնալել կըսպառնայ:

Եթէ ճշմարտութեան գէթ մօտ համարինք այս վեր-
 ջին ենթադրութիւնը, այն ատեն գլուխ ցաւցնել պէտք
 չէ, մեկնելու համար թէ Ինչ հասկցնել կ'ուզէ ցարը,
 երբ «արդարութեան ու իրաւունքի համերաշխ սրբա-
 գործման մէջ» միացած կ'ուզէ տեսնել բոլոր տէրու-
 թիւնները:

Ն Ի Ի Ր Ա Տ Ի Ո Ւ Թ Ի Ի Ն

ՍԱՆՍՅ 2ՈՐԻ ԿՈՄԻՏԷՆ ստացած է.

Սուսիք զիւղէն 150 դարնկան, Սուսիք զիւղէն 248, Սուս
 զիւղէն 100, նոյն զիւղի Գայլի եղօրմէն 300, Բլուր զիւղի Ա-
 ռիւծի սողայէն 200, Նուսու 40, Հարօ 20, Զրծէ, Սուրէն, Տի-
 կնի իւղաքեր, Տիկնի Լուսաքեր, Միսակ, Սոսին, Սարնատ, Սի-
 րակ 10-ական, Հարսույր 7 ու կէս, Բարկէն, Արքունի, Լիժ,
 Խոփ, Գրիչ, Կուռ, Պրիմու, Հոշա, Մուննտիկ, Փամի, Գայլ
 5-ական, Դգիթ 4: Գումար 1,204 ու կէս դարնկան:

ՆԱԽԱՅՆԱԳԱՏԻ ԿՈՄԻՏԷՆ

Շառաւիղ խ. 3 ուրբի 50 կօպէկ, Զորթան 1 ուրբի:
 Կարմիր քաղաքէն՝ Վաշան 75 ուրբի, Աշխէն 100, Բէմէն-
 չէ 5, Մաւիտօնի 25, Պարիշիկ 100, Կարօ 5, Գարնիման 15,
 Կարսպետ 30, Պորսիկ 25: Գումար 380 ուրբի:
 № 5-ի Կարմիր քաղաքի ցուցակին շարունակութիւնը. Ա-
 զատութիւն 1,000 ուրբի, Արմինակ 100, Գետ 40, Տէր Ամնա-
 կաւ 10: Գումար 1,150 ուրբի:
 Կոյս քաղաքէն՝ Վարպետ 30 ուրբի, Նայիմ 18 ու կէս,
 Արարտ 12, Արաք 10 ու կէս, Ծաղիկ 8, Շարման 8, Ար-
 դարասէր 6, Ապտիկ, Արաշատ, Սիրուն 5-ական, Արազած 4,
 Աւետի 3, Գոնչ 3, Արսէն, Արշակ, Վաղարշակ, Ազար, Սը-
 կաթ, Ախուրեան, Խաղող 2-ական, Կարմիր Վաթ, Հովիւ, Ա-
 րամայիս, Խնամսօթ մն, Այայտ, Սեւ-Յուր մէյսէկ: Գումար
 160 ուրբի:

ԲԱԿԱՆՆԱՆ Կ. ԿՈՄԻՏԷՆ

ՄԱԿԷՌՕՍ կօմիտէն՝ Բարկէն Սիւնի խ. (յունարէն մայիս)
 81 լիւ, Արեւելեան խ. յունարէն՝ 41. 25, — Փետրուարէն մայիս
 նոյնը (Բ.) 45. 75, նոյնը (Գ.) 27, նոյնը (Ա.) 7, նոյնը (Դ.) 13. 25,
 Շաբէի սպառնիւններէն եւ ամսավարներէն՝ յունար-մարտ 115.
 80, Թորգոման խ. մարտ-մայիս 27, պատկերնկուր վաճառու-
 մէն 14: 50, Արիւծ օ. յունար-մայիս 10: Գումար 385 լիւ 55
 սանթիմ:

X. քաղաքի կօմիտէն՝ 8. Ելեզի ձեռքով 9 լիւ մայիսի ամ-
 սավար:
 ՄԱԷՄԱՆ քաղաքէն՝ օրիման խ. 40 ֆրանք:

ԿԱՅԻՐԵՔ ԿՈՄԻՏԷՆ

1896 դեկտ-ի մուղին մայցորդը 292 ու կէս դարնկան,
 Նկարի մը վճարակատարութիւնէն զոչսցած 265 դարնկան:
 1897 դիկտ. ամսու մուտք: Գոշամ 40 դարնկան, Հայկաւ,
 Կայմակ 30-ական, Երկրագործ, Արամադ, Ա. Կարսպետեան,
 Հրաչ, Նրկաթ 10-ական, Bédégaz, Հարուի, Ոսկերիչ Կապ՝
 5-ական: Գումար 170 դարնկան ողջ:

Խմբագրութեան գիմել հետեւեալ հասցեով՝
 Rédaction du Droschak, Genève (Suisse)